

Ունդերվալզցին Սելքթալ կամելով իւր հօր վրէմն առնուել, զոր Աւաստրիայի նահանգապետոն սոսկալի տանջանքով կեանքէ զրաւած էր, միաբանեցաւ ֆիւրստի հետ, որ Ուրինահանքէն էր, եւ Սատաշչըրի հետ, որ Շվիցէն էր :

Սոքա երեքեան, 1307 ին, Գեկտեմբերի 8 ին, գիշերուան մէջ, ժողովեցան Ուիւտի անուաննեալ մարդագետնի վերայ: Իւրաքանչիւրն բերած էր իւր հետ իւր երկրացիններէն տասն հոգի ևս: Երեքն միասին երդուեցան և ուխտեցին առաջի Աստուծոյ՝ կամ ազուտել իրենց հայրենիքն կամ մեռնել. յետոյ իրենց երեսուն ընկերքն ևս նոյն երդմամբ ուժանեցին:

Ռիւտլիի մէջ Հելուետիոյ կամ Զուեցերիոյ աղատութեան երեք հիմնադրաց միաբանութեամբ կատարուած սոյն հռչակաւոր երդումն արդիւնաւոր հետեւանքներ ունեցաւ:

Վիլհելմ Տէլն, որ սոյն միութեան մէջ գտնուած չէր, հրաշալի կերպիւալատուելով Աւստրիացի Գեսլէր նահանգապետի մոլեգին կատալութենէն, սպանած էր զնոյն ինքն Գեսլէր Գիւմնախտի մօտ:

Յունուարի 1 ին ուխտադիրներն պաշարեցին Աւստրիացւոց գրաւած երեք ամրոցներն: Նահանգապետներն յետքաշուեցան: Ոչ մի կամիլարիւն քթափուեցաւ և յաղթողաց ձեռքով վառուած ուրախութեան երկու կըրակներն սկսան փայլիլ ՚ի հեռուստ Ալպեան լերանց վերայ:

Ալբերտ կայսրն, Հաբսբուրգի ամրոցի հանգէսպ սպանուելով իւր մի աղդականէն, որոյ ժառանգութիւնն անկրաւութեամբ յափշտակած էր, նորասրդին Լէոպոլդ Աւստրիացին մեծ բանակաւ արշաւեց Զուեցերիոյ վերայ և փորձ փորձեց իրկին ընդ իշխանու-

թեամբ գրաւել, բայց Մորդատէնի պատերազմին մէջ յաղթուեցաւ եւ այնուհետեւ բոլորովին ապահովեցաւ Հելուետիական Հասարակապետութեան անկախութիւնն:

Այսօր, երբ ճանապարհորդն կը շրջագայի Քատրո - Կանոսնի (Չորս - Նահանգաց) ԼՃի շրջագայքն, մի մարդագետնի մէջ և պտղաւետ ծառերով հովանաւորեալ մի տան մօտ կը տեսնէ երեք աղքիւրներ, որք Առողի կ'անուանին. վասն զի աւանդութիւնն կը պատմէ թէ՝ սոյն աղքիւրներն այն վայրկենին բղիսեցան, երբ Զուեցերիոյ Ազատութեան երեք Հիմնադիրներն իրենց հռչակաւոր երդումն արտասանեցին: Այս մարդագետինն կամ դաշտն է ահա, որ կը կոչուի Գրիւտլի կամ Ռիւտլի:

ՈՒԽՏ

Ի Ս. Բ Է Թ Լ Ե Հ Ի Մ

Ե Խ Ի Շ Ր Ձ Ա Կ Ա Ց Ս Ո Ն Ո Ր Ի Ն

Առօն վերնադրով հրատարակութիւն մի անցաւ մեր ձեռքն, 30 քառածալ երեսէ բաղկացեալ, որ առաջ Յունարէն հրատարակուած է և առա 1868 ին Ռուսերէն թարգմանուած եւ տպագրուած է Լէյպիցի մէջ: Ռուսերէն հրատարակութեան վերայ յատկապէս նշանակուած է՝ «Յանկացող Ռուս ուխտաւորն կարող է ստանալ Յունաց Ա. Յարութեան տեսչէն կամ Բեթլէհէմի վանքէն»:

Սոյն հրատարակութեան հեղինակն է Բենիամին Խօսննիդիս, որ վախճանեցաւ անցեալ ամսոյն մէջ: Այս եր-

Կիրիլոս Պատրիարքի 'ի Գերմանիա ու
ամ որդեգիրներէն, որ իւր հմտու-
թեամբ, լեզուագիտութեամբ և գոր-
ծունէութեամբ առաջն անձն կը հա-
մարուէր Յունաց Միաբանութեան մէջ
և Կիրիլոսի գահընկէցութեան միջոցն
և այս էր առաջն դեր խաղացողն:

Հրատարակութեան պարունակու-
թիւնն է պատմութիւն Բէթլէհէմ
քաղաքի վերաց, Ա. Ծննդեան մեծ եկե-
ղեցւոց և Ա. Այրի վերաց, նոյն եկե-
ղեցւոց սկզբնական շնութեան և յա-
ջորդ գարուց նորոգութեանց վերաց,
և այն և այն, որոնք քաղուած են
գլխաւորապէս յունական առասպե-
լախառն աղքիւրներէ և մեծաւ մա-
սամբ կը հակառակին Կոմն Վոգէի
գիտնական և ընդարձակ աշխատու-
թեանն, որ ունի այսպիսի վերնադիր
Les Églises de la Terre Sainte - Եթէլ-
յի Ա. Երկն:

Մեր նպատակն չ' այս տեղ ձեռո-
նամաւիւլնելպատմական քննութեան,
վասն զի Խօննիդիսի հրատարակու-
թիւնն և ոչ քննութեան ենթարկուե-
լու չափ արժանաւորութիւն ունի.
այլ յերիւրուած է միայն ուխտաւո-
րաց պարզամտութիւնն պատրելու և
համոզելու համար թէ Բէթլէհէմի ե-
կեղեցին շնուած է Յունաց ձեռքով,
կը պատկանի միմիայն Յունաց և Հայք
ու Լատինք միայն Յունաց շնորհիւ
մուաք ունին այն տեղ: Ի հարկ է այս
պէս եւս Կոմն Վոգէն ամենայն ինչ
Լատինաց և մանաւանդ Խաչակրաց
վերագրած է: Մեր նպատակն է միայն
համառօտիւ ցոց տալ թէ յիշեալ հր-
րատարակութեան հեղինակն, որ ու-
սուցչապես աստուածաբանութեան
կը մակագրէ իւր անունն, ինչ նայ-
ուածքով նայած է Հայոց վերաց և ինչ
պատկերով ներկայացուցած է իւր ըն-
թերցողաց, այն է ամեն տարի յԵրու-

սաղէմդիմող բաղմաթիւ Յոյն և Ռուս
ուխտաւորաց, որք իրենք կարդալէն
զատ իրենց երկիրներն եւս կը տանին
նոյն հրատարակութիւնն իրերւ նու-
բախն յիշատակ ՚ի Ա. Երկրէն:

Հեղինակն, Ա. Ծննդեան եկեղեցին
Յունաց վերագրելէն զինի (բաց ՚ի Մարտին
որ վեհանձնաբար Լատինաց կը թո-
ղու) կ'ասէ թէ՝ Ծննդեան Ա. յին Յու-
նացն է, բայց Հայք եւս կը պատարա-
գեն, և ապա կը յաւելու թէ՝ մեծ
եկեղեցւոց հիւսիսային թեւն Յու-
նացն է, բայց շնորհած են Հայոց, որք
և այն տեղ ունին Զոհարան:

Կը տեսնենք ահա, որ աստուա-
ծաբան հեղենակն Սեղն չ'անուաներ,
ինչպէս իրենցն կ'անուանէ, այլ Զոհա-
րան, որ հեթանոսական կամ հրէական
զոհագործութեան տեղի կը նշանակէ:
Մի թէ հարիւրաւոր անդամ տեսած
չէ Հայոց արարողութիւններն, և մի
թէ չը գիտէ, որ Հայք հեթանոսա-
կան կամ հրէական զոհագործութիւն
չ'ունին, այլ քրիստոնէական պատա-
րագ և հետեւապէս սեղան պատա-
րագի և ոչ թէ Զոհարան: Գիտէ, շատ
լաւ գիտէ, և քանի քանի անդամ ար-
դեօք Կիրիլոսի հետ, իրեւ նշանաւոր
վարդտպետ այցելութեան դալով մեր
Պատրիարքարանն, խօսած չէ Քրիստո-
նէութեան վերաց, եկեղեցեաց միու-
թեան վերաց և այն և այն: Բայց այս
ամենն լոկ ձեւեր, քնացնելու ձեւեր
են. և ահա իւր հրատարակութեամբ
այնպիսի ոգի կը ներշնչէ պարզամիտ
ուխտաւորներուն, որպէս զի Հայոց սե-
ղաններն հեթանոսական զոհարաններ
համարեն, Հայերն իբրև կռատաշտներ
նկատեն, և շտունուեր տան իրենց,
շատ դրամներ զոհէն ամեն կերպիւ
օճանդակեն, որպէս զի եթէ հասարաւոր
է օր մի յաջողին Հայերն խպառ ար-
տաքսել Ա. Տեղիներէն և Աստուծոց

տաճարներն աղատել հեթանոսական զոհագործութենէ :

Լոյլայի դաստիարգութենէն երբէք վար չը մնար Յոյն կղերն Աստուծոյ փառքն տարածելու և արբայութիւնն յառաջացնելու համար : Այն Միաբանութիւնն, որ անամօժարար Հայոց սեղանն Զոհարան կ'անուանէ, այնպիսի լիտի գործեր կը գործէ Աստուծոյ տաճարներուն մէջ, այնպիսի ցոփ արտրմունքներ ունի, որ բնաւերբէք չը կարծուիր որ հեթանոսքուրմերն ներէին իրենց այդ լիտութիւններն Մեր պարկեշտութիւնն չը ներբէք մինչև անդամ անպատրուակի խօսիլնոցա լվիրշ գործոց վերայ. բայց իրենք կը գործեն առանց երբէք կարմրելու և ամաչելու :

Աշխարհս սցոպէս է, մինչդեռ քը րիստոնէութիւնն խապառ խոյս տուածէ Յոյն Միաբանութեան կեանքէն, ընթացքէն, արտէն և հոգիէն, ընդհակառակին՝ կը հրատարատիէն ՚ի լուր աշխարհի, որ Հայք հեթանոսական զոհարան ունին և ոչքրիստոնէական պատարագի սեղան, Միթէ այս չէ և Առյոլայի Ընկերութեան ընթացքն – ՚ի ներբուստ հեթանոսական գործերէն աւելի վատգործեր գործել և արտաքուստ զայլ իբրեւ անհաւատ և հեթանոս մրուտել :

ՍԻԾՆ շատ անդամ յունական շարակամութեան արարքներն նշաւակած է ՚ի զգուշութիւն մեր միամիտ Աղգայնոց, բայց զմբաղդաբար մերթը ընդ մերթ կը տեսնուի որ մերայնք արտաքին ցոյցերէն երբեմն այնքան կը յափշտակին, որ գոգցես կը մօռանան ամենայն ինչ և ինքնապարծ օրթոգոքսութեան միարարաց թմբկահարութեանն արձագանգ կը տան : Մեր կը կրկնեմք ահա, որ արթուն և զգոյշ մնալու է ամեն ժամանակ եւ օրթո-

դոքսութիւնն (որ թէ հեթանոս կը հոչակէ զմել եւ թէ կը շոյէ՝ միութեան խնդիրն յեղյեղելով) միշտ և հանապաղ համարելու է մեր Ազգայնութեան համար այն անելաննելի անդունդն, ուր գլորուողն պիտի մնայ անյարիր և այլ եւս Հայութեան լցո պիտի չը տեսնէ :

Ժ Ա. Մ Ա. Ն Ա. Կ Ա. Գ Ր Ա. Կ Ա. Ն Ք

Յունաց ներկայ Պատրիարքի գալստենէն ՚ի վեր որչափ որ առ երեսս Յունաց Միաբանութեան և տեղական յունագաւան ժողովրդոց մէջ խաղաղութիւն կը նշանարուեր, բայց պաշտօնական և հանդիսաւոր կերպիւ երկուստէք հաշտութեան և խաղաղութեան պայմաններն վաւերացած և ընդունուած չը լինելով՝ մերթ ընդ մերթ տժգոհութեան ցոյցեր կ'երեւէին ժողովրդեան կողմէն : Ներկայ ամսոց մէջ Յունաց Պատրիարքն հանդիսաւոր պաաարագդ մատուցանելին զինի, ուր միսյն ներկայ եր քաղաքացի ժողովուրդն և ոչ եկաւորք կամ ուխտաւորք, Միաբանութեան կողմէն կարգացուեցան հաշտութեան համար պաաարաստուած պայմաններն, որոնք յերիւրուած էին այնպիսի հնարագէտ ձարտարամութեամբ, որ պարզամիտ ժողովուրդն խորն չը թափանցելով ընդունուած էր գոհութեամբ և յետ աւարտման հանդիսին ուղղակի ՚ի Պատրիարքարան գիմած էր նախաձաշիկով եւ ըմպելեօք հաշտութեան պայմաններն կնքելու :

Յոյն հանդիսի երկրորդ օրն, որ Կիւրակի էր, քաղաքացի ժողովուրդն եւ կեղեցին երթալով՝ իւր քահանայական դասն ևս արբած էր իւր հետ, որպէս